

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՀՈՒՐԴԸ

Ս. ԾՆՆԳԵԱՆ ՏՅՆԻՆ ԱՌԹԻՒ

Գ. «Քարոզեցաւ ի հերանոսս». — Աւետարանի արագ արագ ծաւալումը մարդկութեան մէջ՝ այլ ևս իրականութիւն մըն էր, ու Առաքեալը իր խանդավառ նայուածքովը կը յառի այն ընդարձակ հորիզոնին՝ ուր Պատմասի աքսորականն ալ՝ իր մենաւոր կղզիէն՝ կը գիտէր հրեշտակի մը թևերուն վրայ հանգչող յաւիտենական աւետարանին թռիչքը բոլոր ազգերու և լեզուներու մէջ (Յայտ. ԺԳ. 6)։

Անոնք որ հեթանոս էին՝ անհաղորդ մնացած ըլլալով Հին Ուխտի յայտնութեան, պիտի ընդունէին Նոր Ուխտի յայտնութիւնն ու լոյսը, հրաժարելով անօգուտ պաշտամունքի սայթաքումներէն, որոնցմով կարելի չէր ո՛չ մտնել կրօնական ճշմարտութեան, և ոչ ալ նորոգ խիղճ մը արթնցնել թմրած ու քայքայուած հոգիներու մէջ։ — Պարագան տարբեր չէր զրեթէ Հրէին համար ալ, վանդի նիւթական զոհերու և պատարագներու մեքենական մատուցումը այլ ևս պիտի չկրնար լաւագոյն գիտակցութեան մը կատարելութիւնը երաշխաւորել թէ՛ քահանային և թէ՛ ժողովուրդին համար (Եբր. Թ. 9)։

Առաքելական դարու այդ օրերուն մէջ քարոզուեցաւ ուրեմն Յիսուսի երևումն ու փառաւորումը, բայց աստուածապատմեան խորհուրդին սքանչելիքը լսող այդ ազգերուն մէջ հաւասարապէս չներդրօժեց աւետարանական վարդապետութիւնը. ոմանք մանանեխի առակաւոր հատին նման ծառի մը ուռճացումը տուին անոր, և ոմանք մեծ Սերմանացանին սերմերը չկրցան բեղմնաւորել պարարտ հողի մը վրայ։ Բազմադիմի էին նպաստաւոր կամ աննպաստ տրամադրութիւնները, որոնց մասին տեղը չէ հոս խօսիլ։ Այս պահուս մեզ հետաքրքրող կէտն է պատմական այն եղելութիւնը՝ որ տեղի ունեցաւ երկրագունդին վրայ՝ քրիստոնէական քարոզութեան շնորհիւ՝ Տիրոջ վերացումէն յետոյ անընդմիջաբար։ Ուրեմն այն հեթանոսները, որոնց մէջ ցրուած հրէական գաղութներ կային, ըլլայ արևմուտքի՝ ըլլայ արևելքի մէջ, կամ՝ Ս. Գիրքով ծանօթ աշխարհներու բնակչութիւնները կանչուեցան աշակերտութեան, ինչպէս հրամայած էր Տէրը իրեններուն (Մատթ. ԻԲ. 19)։ Ոչ ոքի համար մեկնութեան չի կարօտիր տէրունական այդ բացարձակ պատուէրը եւ անոր զործագրութիւնը, ու հարկ չիկայ վերլուծելու զանազան ժողովուրդներու մօտ, պատմութեամբ կամ աւանդութեամբ պահուած պայծառ կամ աղօս ցուցումները Առաքելութեան հետքերուն վերաբերմամբ. վանդի նպատակ չունինք քրիստոնէական նորակազմ եկեղեցիներու զործարանաւորութեան ածուրը կամ նուազումը նկատի առնելու այս կամ այն վայրերու մէջ։ Մեր համոզումը այն է միայն՝ ինչ որ էր Առաքեալինը՝ թէ

Աւետարանը Բարդուէլեցաւ ազգերուն: Շատերու անձանօթ չեն արդէն՝ անոր տարածման պարագաները հռոմէական կայսրութեան սահմաններուն վրայ, ուր Պօղոս և իր գործակիցները գերազանց արդիւնաւորութեամբ կատարեցին իրենց պաշտօնը՝ մինչև պետութեան մայրաքաղաքը մտնելով, թէպէտև շատո՞նց իսկ կազմուած եկեղեցիի մը հիմը դրուած էր հոն:

Միւս կողմէն հեռաւոր արևելքը ևս աւելի լայն ասպարէզ մը պիտի բանար Առաքեալներուն, որոնք Վերնատան մէջ առիթ ունեցան՝ լեզուախօսութեան հրաչքին օրը՝ իրենց մօտ տեսնելու Պարթևացի Մարաց և Կլամացոց աշխարհներէն՝ ինչպէս նաև Միջագետքէն, ևայլն, Պենտեկոստէի տօնին համար եկող հրեայ ուխտաւորները, իրենց նորահաւատներովը (Պործք. Բ. 9 — 11): Հոս կանգ կ'առնենք պահ մը, վասն զի ընթերցողը անձկութեամբ մը պիտի հարցնէ թէ՛ ինչո՞ւ աշխարհագրական կարգի մը համաձայն՝ յիշատակուած չէ Հայոց աշխարհը՝ ուր հրէական գաղութներ ալ չէին պակասը. ինչո՞ւ մտնուած է մենքոց Գիւրջով (Ը. 4.) յաւերժացած և պատմական ու մարդարէական գրուածներով (Գ. Թագ. ԺԹ. 37. Երեմ. ԾԱ. 27) հռչակուած Աւարտեան երկիրն ու ժողովուրդը: — Այդ հարցումին զոհացում մը տալու համար կը փութանք պատասխանել թէ ինչիւրը լուծուած կը համարինք ինքնին ա՛յն սրբադրութեամբ՝ զոր Տերտուղիանոս (Բ. դար) և Օգոստինոս (Գ. դար) ըրած են՝ Պործք Առաքելոցի ցուցակին մէջ նշանակուած Judaea (Հրէաստան) կարգաւոր Armenia (Հայաստան). և դեռ մինչև հիմա զարմանալի կը թուի Ս. Գրոց Մեկնիչներուն՝ թէ հոգ ի՞նչ դործ ունի «Հրէաստան»ը երբ Հրէաստանի մէջ էր որ տեղի կ'ունենար օրօտան հրաչքը: — Անցնինք մեր նիւթին: Առաքեալներուն մեծագոյն մասը դէպի Արևելք ուղղեցին իրենց քայլերը. այդ ճամբան աւելի գիւր էր և յանկուցիչ. այդ ճամբէն մանաւանդ եկած էին Մողերը Յիսուսի խանձարուրքին մօտ՝ խորհրդաւոր աստղի մը առաջնորդութեամբը, մինչդեռ Արևմուտքի դիտուններն ու կախարհները դեռ կը խորգային: Ատորիք, Միջագետք, Պարսիկք, ինչպէս նաև Հայք, առին ապահովապէս փրկութեան աւետիսը, ու Երկոտասանից խումբէն մին՝ չողացուց մեր հեթանոս հայրերուն աչքին երկինքի թագաւորութեան մարգարիտը, հաւանաբար անցնելով երկիրն հրէական գաղութներէն (Վան, Վաղարշապատ, Արտաշատ, ևայլն), և հուսկ ուրեմն նահատակուելով Արտաղի մէջ Սանատրուկ հայ իշխանէն՝ անոր Սանգուխտ աղջկան հետ: Անցողակի դիտել կուտանք որ, եթէ չենք սխալիր, ա՛յս էր Հայոց եկեղեցիին հնագոյն աւանդութիւնը, որը սակայն զբաւոր յիշատակարանի մը պակասութեան երեսէն և մանաւանդ համանունութեան կնճիռի մը հետեւանքով (Թագէոս, Աղղէ = Թագէոս) Ատորական աւանդութիւններու հետ խառնամանուեցաւ մեր միամիտ և ապաժաման գրողներուն գրչին տակ:

Անգամ մին ալ գառնանք Առաքեալին, իրեն հետ վատահաբար կրկնելու համար՝ թէ աստուածապաշտութեան մարմնացած խորհուրդը Բարդուէլեցաւ ազգերուն: Պատմութեան կամ աւանդութեան վկայութիւններէն շատ վեր է մեզի համար Պօղոսի այդ վկայութիւնը. ու կը սիրենք համոզուած մնալ թէ այդ հեթանոս ժողովուրդներուն մէջ կայինք մե՛նք ալ, Քրիստոնէական եկեղեցիի հաստատութեան առաջին օրերէն իսկ:

ե. — « Հաւասարիմ եղիւ աւխարհի » — Ինչ որ էր Պօղոսի յայտարարութիւնը՝ նոյնը եղաւ նաև եկեղեցիի Հայրերունը գրեթէ առանց բացառութեան՝ թէ Աւետարանի խօսքերը շուեցան ամէն կողմ՝ ու բազմաթիւ ազգեր հաւատացին Յիսուսի : Առաքելական գործունէութեան արդիւնքը գաղտնիք մը չէր այլ ևս՝ անով որ Հեթանոսութիւնը իր ամօթալի տկարութիւնը յաղթահարուած կը գտնէր նոր ուսուցումին մաքրագործ ու կաղզուրիչ բարոյականէն, և բազմաստուածութեան մտացածին ցնորքները պիտի ցնդէին աստուածպաշտութեան խորհուրդին պատմական և իրական ապացուցութեան ճառագայթումէն՝ որ դուրս բերելով մարդկային գիտակցութիւնը իր դարաւոր խարխուսմանէն՝ պիտի զուարճացնէր զայն պայծառ արշալոյսի մը ծագումովը :

Այդ նորոգ յայտնութեան պէտքը սակայն՝ ի հարկէ միեւնոյն ուժղնութեամբ չէր զգացուեր անձնիւր ժողովուրդի և անոնց ընկերային կամ կրօնական դասակարգերուն մէջ, ինչպէս ակնարկեցինք քիչ առաջ . վասնզի աշխարհի պատրանքներէն շլացող մեծամեծները, մտքի խարկանքներէն մօլորող իմաստունները, իրենց պաշտօնին կախարդանքէն ու գիրքին շահագործումներէն մագնիսացած բուրմերը, ևւ դեռ ինչ թաքուն թշնամութիւններ պիտի կրնային սպառազինուիլ քրիստոնէական վարդապետութեան դէմ՝ որ արհամարհուած ազգասներուն սրբազան իրաւունքը կը պաշտպանէր, աստուածային իմաստութեան մը լուծին կը խոնարհեցնէր խորհողներու ամբարտաւանութիւնը, ու սնտի պաշտելութեան տեղ կը կանգնէր ճշմարիտ երկրպագութեան սեղանը : Իսրիլն չէր անշուշտ խայտառակել ու խորտակել այդ բոլոր դարանակալ ուժերը մէկ օրէն միւտք . և սակայն այդ եղաւ Աւետարանին յաղթանակը, երբ աւխարհ հաւատաց Յիսուսի :

Հօս անօգուտ չըլլար թերևս՝ ծանօթ կրօններու նախապատրաստութեանց կարգին՝ գիտել տալ նաև կրօնական այն իմացումը, որ պիտի կրնար ոչ նուազ նպատուել «սպասում» փրկչի մը գաղափարին ընդունելութեանը : Պէտք է յիշել ուրեմն՝ ոչ միայն արևմտեան հին խոհրդասօններու մէջ սաղմնուած միաստուածեան հայեցողութիւնը կամ հրէական գաղութներու շնորհիւ աւելի համոզկեր ընդմտումով մը հեթանոս ազգերու փոխանցուած միեւնոյն վարդապետութիւնը՝ որսնք գետին մը պատրաստած էին «անծանօթ Աստուածը» ճանչցնելու, այլ և — հրէականէն անկախ — այն հաւատալիքը՝ որ կ'ընդունէր միջնորդ էակի մը գերբնական երևումը երկրի վրայ, զորս շանալով մարդուն ինքնաբերական հաւատքը պսակաւորել օժանդակութեամբը աստուածային յայտնութեան մը, որ երկրաւոր ու երկնային իրերամերժ աշխարհները պիտի կրնար միատարրել կրօնական ներքին խառնումով մը, մեղքը ջնջելու, և յաւերժացնելու համար մարդկութեան երազած երջանիկ թուականը : Փրկագործութեան և միջնորդի այդ անակնկալութիւնը պիտի գիւրացնէր անշուշտ այս կամ այն ժողովուրդներու մօտ Աւետարանին մուտքը :

Ըսենք նաև՝ որ նախաքրիստոնէական կրօններու այն շրջանին մէջ՝ ուր աստուածները մարդ կ'ըլլային ու մարդերն ալ աստուածներ, կային տարակուսող միտքեր որ կը խորհէին թէ այդ կրկին ազգականը պիտի չկրնային հիմնաւորել հաստատուն հաւատք մը, ցորչափ հրաշապատում կեղծիքներէ ծնունդ առած այլանդակ առասպելներու կուտն ու խառնակոյտը վրիպեցնէին աստուածպաշտու-

թեան ողին , և ցորչափ միեւնոյն կրօնքէն ըխէին երկու աղբււրներ , մին դառն և միսն անուշ . հակօրինութիւն մը՝ որուն կենդանի պատկերը կը նկարէր Պրոդիկոս առակաւոր այն պատմուածքովը՝ ուր մարդկային առաքինութիւնն և իմաստութիւնն անձնաւորող աստուածուհի մը մէկ կողմէն , և միւս կողմէն՝ անպատկառ վայելքներու հրապոյրը ցուցադրող գիցուհի մը՝ երկուքի կը բաժնէին Հերակլէսի մը կորովի կամբը , վտանգաւոր կռիւի մը մասնելով զայն , և խլել տալով իրմէ այն խորունկ հառաչքը՝ զոր Առաքեալը միայն պիտի կրնար բանաձևել սրտառուչ բացադանչութեամբ մը , «Այր մի տառապեալ եմ ես , ո՛վ ապրեցուցէ զիս ի մարմնոյ աստի մահու» (Հա. է. 24) :

Զերծ մնալու համար այս դժբախտ երկուութենէն , արեւելքի հին կրօնքներն ալ , զոր օր . Զրադաշտականութիւնը , յունական խորհրդատօններու ստուերագրածին նման՝ ազասարարի միջնորդութիւնը սեւեռանք մը ըրած էին իրենց , և կը յաւակնէին վերջնականապէս լծորդել մարդը Աստուծոյ հետ : Նոյն հաւատալիքն ունէին մեր հայրերն ալ իրենց Արտաւազդովը՝ որուն կըսպասէին անձկութեամբ : Այդ անմահ Ոգին , զոր դէկրը բանտարկած էին , օր մը խլելով իր շղթաները՝ պիտի տրէր այխարհին : Եզնիկ ճշգրտիւ կը պարզէ հայկական այդ զրոյցին որոշ նշանակութիւնը՝ համեմատելով հրէից մեսիական անկալութեան հետ (*) : Ըստ այսմ ազասարարի մը մասին Հայոց ունեցած հին հաւատքը՝ ընդունակ կ'ընէր զիրենք մօտ երթալու Յիսուս Քրիստոսով իրականացած փրկութեան , և տատամնոտ զրոյցը կը փոխարկուէր ստոյգ գաւառութեան մը :

Այսպէս կամ այնպէս , աշխարհ հաւատաց Յիսուսի . ճամբրիտ փրկութեան միջնորդին բացած ճամբան առաջին օրէն ընտրեցին մեր նախահայրերը , և մեր եկեղեցական աւանդութիւնն ալ կը հաւաստէ՝ թէ այդ ճամբուն սկիզբը՝ որ տակաւին կ'երկարի մեր կեանքին բովանդակ նահատակութեան գնացքովը՝ արիւնի կարմիր հեաքեր կը նշմարուին քսան դարերու հեռաւորութենէն . — որովհետեւ նաւասացիմ Յիսուսի , «գերազանց Ուխտի մը «միջնորդ»ին (Եբբ. Ը. 6) :

(Շարունակելի)

Ե. Ե. Դ.

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն Ս Ո Ւ Ս Ա Ն

Մուսա , չիկայ ժառանկ մ'ուր քու սցերդ չը նային .
 Կը հեճախա ապտնուոյն պերճ ու շքեղ շրջանին ,
 Վասրնգի օր սարի դար կը գրծեն միշտ յեղեւջ
 Հարեւանցի սկօս մը յտեւժական գեփն մեջ :

Մի՛ երկրայի՛ք , դանիաներ , բո՛ղ գոնե՛րն ալ չերկրայի՛ն .
 Անկնուրե՛ք կը սանի ին՛ն անշիջ յոյսն իր քանին .
 Կը սաւառնի սառն ի վեր , կը մրխորճի խորքն ի վար ,
 Յաճախ մե՛նեան կը հիմնէ՛ք ուր ո՛ր շիրիմ իսկ չիկար :

Վ . ՀԻՒԿՈ

(*) Հոս տեղը չէ խորհրդի խորհնացիով աւանդուած Արտաւազդեան զրոյցը . ուր բրիտանական մտայնութեամբ խեղակերպուած կ'երևի հեթանոսական ազասարարի գերը :